

## ԱԴՐԻԼ 24



Եւ եղ ի մէջ դաշտին,  
Եւ այն յի էր ոսկերօք մարդկան:

Ա

**Չ**ումիմ բըլոր իմ ոսքերուն,  
Ոչ ալ երկինք՝ զվասա վերեւ,  
Մըշուշն ի վար կարմիր կապոյտ,  
Որ իմ ներկաս կ'ընէ անցեալ:  
Ասազն ինչպէս ջորի ափին,  
Խնկեր փոռուեր է իմ հոգին  
Գալարին պէս մազաղաթի,  
Ընդունելու ժամանակէն  
Բաներ՝ որոնք անոն չունին,  
Տառապանքին եւ արինին դէմ իմ ցւոյն:  
Բայց եղեր են մարդիկ այսուեղ, եղեր, ապեր  
Ասա ինկեր, դիակ-դիակ,  
Զորի ափին, հովի բերնին,  
Շերիաթ մինչպէս, տրտում, անգութ:

Միշոցին մէջ անթային,  
Չեռք մը կախարդ, ձեռք մը կարմիր,  
Իմ աշերուն կը վերցնէ  
Արիններէն, աազներէն զոյնն իր առած,  
Ժամանակէն բայց անվայր,  
Վարագոյն այն, վարագոյն իին,  
Ծալըն իր փօռած ալիքներուն  
Շէկ աազին:

Գետն է առջիս,  
Որոնք պարտքն էր ըլլալ կապոյտ'  
Դեղնութեան դէմ այս բոլորին:  
Կարմիր, ձերմակ, դեղին զոյներ  
Զայն կը կորիեն  
Ու խորտակած հայելիին մէջէն ինչպէս,  
Խնձ կ'երեկին արինին մէջ արեգակին,  
Բաներ՝ որոնք անոն չունին  
Մատեանին մէջ ժամանակին:  
Երկինքն իշած ոստայն մըն է  
Ասազն մէջ,  
Որ թոար առ թոար կը տարածուի,  
Ու կը թօփ ինծի տեսնել,  
Մըշուշն տակ սե եւ դեխին,  
Շարժն անորոշ ոսկորներու, մարմիններու,  
Ծուկն-ծուկն,  
Իրարու մէջ, իրարու դէմ:

Երկինքն անհուն, սառած կամար,  
Զորն է մեռել իին գետակին,  
Անիին տակ ժամանակին:  
Ունի աշխարհն այնպէս պահեր,  
Ուր մեռեներն անզամ մըն ալ,  
Ա՛հ, կը մեռնին:  
Մեռելութեան մէջ այդ անհուն,  
Ասազն է լոկ որ կը շարժի,  
Հատողձեռու համար ինքզինք:  
Ու կը քակոփ իր ալքերէն,  
Իր արգանդէն, շարան-շարան,  
Ասազաթաղ ցեղ մը ամբողչ:  
Երկինքն անգոյն վլոյան մըն է  
Ասազն մէջ:  
Եւ աշերուա' տեսիլ մինչպէս  
Հազած աազ, հազած թախիծ,  
Կը բարձրանան հազար դիակ,  
Հազար ոսկոր:

Հոն է ահա,  
Մանուկի մը ոսկերուտին,  
Թօշնած տրցակ շուշաններու.  
Արցոնքի տեղ աշերէն իր  
Կիշնէ փոշի,  
Կուրծքին վրայ կը փոսանայ  
Տեղը պայտին այն փրփրացայտ ձիուն որ զինք  
Մօրը գիրկէն բաղեց ծոցն այս աազներուն:  
Ան կը նայի անհունին մէջ  
Ու երկնքին,  
Բայց չեն շարժիր շրթոնքներն իր:  
Չեռքը կորին ձգած' իբրեւ ինկած կամար,  
Դեռ կ'որոնէ ան իր չորս դին  
Մայրն հեռաւոր,  
Զոր անծանօթ երկու մարդեր,  
Իրիկուան մէջ այդ ահաւոր,  
Ասիս տարին գետէն անդին:

Քիշ մը հեռուն, բարացած շուր,  
Մինչեւ ըստինք գոզն աազին,  
Երկու թեւեր, երկու աիք,  
Դեռ կ'որոննեն գիրկէն խլուած  
Իր մէկ հատիկն,  
Գանկը որոն ժայռին փշոեց  
Չեռք մանոպայ:

Երկու աիք, երկու թեւեր  
Կը բարանան, կը փըշըրուփն  
Կընախքին դէմ չեկող մամնկան,  
Ու կը ճպտին դեռ իրարու'  
Ժպիտուն անհուն մեռելներուն:

Եեր մը կըսմախը, խորտակուած շուր'  
Ժամանակէն, տառապանքէն,  
Ալ չի նայիր, չզգա՞ր բընաւ:  
Փշեր բիրեղն ան իր սրտին,  
Ցաւերուն դէմ այս աշխարհին,

Դեռ շաղուած խորն աւազին:  
Ու կը բացով աւազն անհուն  
Անապատին,  
Եւ կը կանգնին մէկիկ-մէկիկ,  
Հազար ոսկոր, հազար կըմախը,  
Ծեր ու մանուկ, կին ու աղջիկ:

## Բ

*Դիակունք մարդկան նշանակ ընդ երեսս  
դաշտաց, եւ ոչ ոք իցէ ժողովիցէ:  
ԵՇԵՄԻԱ*

... Հովն է, կ'անցնի,  
Խաղաղութին աւազներուն, մեռելներուն:  
Արեն է նոր ու գեղեցիկ՝  
Գետին վրայ հայրենական  
Աւազներէն այսպէս գերուած:  
Ինձ կը թշփ ջորին վրայ տեսնել բացուած  
Կախարդական մեծ հայելի,  
Չոր կը տանին երկու թեւեր  
Խորիսորուան ի վար անապատին:  
Հորիզոնէն կարաւանն է որ կը բըլի  
Դանաշաղ, տրոսում,  
Բըզըբուրսած որան ինչպիս,  
Իրարու մէջ, իրարմէ դուրս:  
Արեն հոյվին՝ մաղ-մաղ կըրակ:  
Կարաւանը կ'առաջանայ՝  
Պըտուարելով ինքն իր վրայ,  
Ամսին ներքեւ ուկեփոշի միջօրէին,  
Կոտոր-կոտոր հալածական,  
Գայլերու կեր հօտի նման:

Ո՞ր աշխարհէն թեւն է փրթեր  
Այս թաւալուն մարդոց խոարին,  
Մարդե՞ր, թէ ոչ մարդանըման  
Շուրեր բոլոր:  
Ո՞վ է խոլեր իրենց դէմքին  
Մետաքսը վառ,  
Զանդեր շնչը երեսն աղուտը  
Մատաղատի հասակներուն:  
Աշեր միախն, բացուած անդունդ,  
Փորուած բաղցի, փորուած մահուան  
Մատուններով:

Կու զան անոնք,  
Ուտեր ուսած, իրաններ կախ,  
Հիմած, ցամքած հողի գոյսով:  
Իրենց բովէն դաժան ու բիրու  
Է այրուձին,  
Մեցքերին՝ սուր եւ ուսերնուն  
Ալ հըրազէն,  
Շուրն են ըստ ամոնք մահուան:  
Կու զան անոնք բիլ ջորերէն  
Եւ արտերէն համակ զմորիստ,

Դէսի հոդվարքն այս աւազին:  
Բար են կտրեր դէմքերն ամէն,  
Շրթերն անոնց՝ սարսափահիա  
Բան մը կապոյտ,  
Որ կը մատնէ դիակն ամրող  
Մահուան բերնին:

Բայց կը քայեն ծեր ու մանուկ,  
Կին ու աղջիկ,  
Երբեմն եղած այս աշխարհէն:  
Դողդողագին կը փօթի ճամբոն վրայ  
Ծերով մը խոնչ, ցամքած ի սպառ,  
Մինչ կը շաչէ մտրակն ուսին՝  
Ծանըր, անզութ...  
Կը խօժորտան ուկորներն իր.  
Աշերն են գոց:

Դոդ մը վերջին շրթունքներուն,  
- Անէ՞ծր, աղօ՞թը - մարդ չի գիտեր:  
Թափօրն է այս խլեակներու  
Որոնց գրուած է հոն մեռնիլ,  
Մեռնելի: Եսք ողջ ամիսներ,  
Թաթին ներքեւ ծեծին, քաղցին:  
Այդ բոլորին դագաղն է մէկ,  
Չոր կը կրեն իրենց ուսին:



Կը ծանրանան ու կը փրթին  
Թեւերը զոյգ մօր մըսպառած,  
Զգելով վար  
Ժամեր ի վեր անշնչացած  
Կըծիկը խեղճ ուկորներուն  
Իր զաւակին.  
Կը նայի ես, զգիտնալով ո՞ւրն եւ ինչո՞ն.  
Օղակ-օղակ կը կծկրի դէմքի կաշին.  
Աշերն են գոց.

Հառաջ մը լոկ անմարդկային կը բարձրանայ  
Ըստիատ-ընդիատ, ուկոր-ուկոր:

Կ'առաջանայ մինչ կարաւանն արեախանձ,  
Կը յամենայ դեռ ինք սառած'  
Շուրին առջև անշարժ տրդուն,  
Որոն աղուտը զյսուն փոխան  
Ուկորներու ծխմիներ են հազի կեցած,  
Մնացեր է գիսախոփի գունդ մը միայն:

Որդեր՝ թիթէն, ականջներէն  
Օղակ-օղակ կը թափին վար ...  
Դժմէ՛ հրաշք, ան ոռչ է դեռ.  
Ու կը ցնցուին ջղագալար'  
Ուստքն իբրև ուլյաթեներ:

Քիշ մը անդին,  
Դիակին է սե՛ կնոջ մը մերկ,  
Առանց ծալքի լարուած վըրան.  
Քովիլին անոր, մետարսի թէլ,  
Իր մանկիլին է ինկեր, պառկեր,  
Բազուկն որուն գերք չոր խըռիւ,  
Կը ձերմվասյ իր մայրիկին ուտած փորին:

Կ'անցին թափօրն անոնց բովէն.  
Երեսներէն անոնց մարդու ոչ մէկ շարժուա:  
Փոքրորիկը ամենօրեայ արիմներուն  
Ավեր տարեր է դէմքերէն,  
Մարդավայել ամէն յուզուա:  
Անոնք բոլոր կուգան մահուան,  
Ու կը բերեն մահն իրենց հետ,  
Կըմախք, կըմախք:

## Գ

Իրիկնամուտ.  
Կը ծանրանայ տակաւ աւազն  
Անոնց ցամքած ոտքերուն տակ  
Գետը անշարժ նոյն հայեկին կախարդական.  
Կարաւանն է անոր ափին  
Կոյտ-կոյտ, դէգ-դէգ.  
Նման յոգնած անդամներու,  
Որոնց ծինին ըլլար կոտրած:  
Մէկը՝ շորին ոտքն երկարած,  
Միան ալ՝ անոր մարմինն յանձնած,  
Եւ ուրիշներ՝ ողջ հասակով  
Աւազներու վրայ փըռուած,  
Մանգադի մը բերնեն ինկող  
Հասկերու պէս:  
Սուրով, սալյով, եաթաղանով...  
Անոնց ձեռքէն փշչաթեկին  
Կը բացուի ցանցն այդ երերուն հողին վրայ,  
Իբրև կեանքին խզո՞ սահման  
- Պարիսապ մահուան:

Հըրազէնի ապա երկու ծանքը հարուած...  
Քիշ մը հեռոն,  
Փշաթեկի ցանցին ետեւ,  
Մարդանշման շարժող ձեւեր:  
Աւազն է, որ զես անտես թեւեր առած,  
Կը փոթորկի, կ'առաջանայ,  
Սուր սոյերով իր կատաղի:  
Մինչ բոց մարագ, փայլակնային,  
Կը պատօրով եւ կը մեռնի:

Կարծես երկինքն ըլլար քակուած  
Իր մասերէն, դորս պոռքկալու  
Սովոր կըրակն այդ ահաւոր:  
Յետոյ որի՛շ, որի՛շ ձայներ,  
Միշո բացիսիկ լոյսի մէջէն.  
Յետոյ որի՛շ, յետոյ որի՛շ,  
Կարծես նուազ մը դիային՝  
Զոր ածէին հողին վրայ  
Ճիւաղ ձեռքեր:

Համազարկն է կապարներուն.  
Կը արզուի մանուկն իր մօր,  
Մայրն՝ աղջկան,  
Ու կը կանչեն բոլորն իրար,  
Առանց ձայնի եւ նայուածքի,  
Մէկուն գանկին՝ շառափիղով մը արինի,  
Միախն աշքէն՝ պոռթկած լոյսով:  
Կինն է ինկեր,  
Տաշոր ինչայիս աղբիւրին տակ,  
Կողին՝ արեան ծորակ մը բաց.  
Ու բովն ի վեր՝ մանուկ մ'որուն  
Դէմքն է ամեր, գանկը՝ փօշրած:

Ու կը պայթին հրազէններ,  
Կրակ-կրակ, կամար-կամար:  
Կը բարձրանան այս ու այն կողմ  
Սարսափահար երեսյթներ, դէմքեր, աշքեր,  
Զերթ կտորներ ալիքներու,  
Հարուածին տակ կապարներու,  
Հովն ներքեւ կը դողդողան պահ մը անոնք,  
Ու կը թափին նորւն գետին:

Մինչ ձայնն անոնց անպատմելի  
Կըտա է թանձը սարսափի:  
Մուքն է իշեր, ինքինք հիսեր  
Կարծես թելին հետ սարսափին.  
Գիծը միայն հորիզոնին,  
Ուր շարունակ, կայակ-կայլակ,  
Բըլուսմը կայ կարմիր վերքին  
Եւ վերքերոն,  
Որոնց մէջէն՝ տարափն անդուզ  
Կապարներուն:

Լուսին մը նեղ՝ սուրի բերնով,  
Որուն դաստակն ըլլար ինկած.  
Քովիլին անոր վախւկու աստղեր,  
Նայուածիներու պէս մանկական,  
Դողդողագին:  
Ո՛չ մէկ ամպի կարեկից թեւ,  
Սարսափը լոկ,  
Զայնի թեփն վրայ ամբարձ,  
Կ'ալեկոծէ միջոցը խոր  
Ու կը պատու կամարը մերթ,  
Վար թափելու համար կրկին,  
Ակսելու ինքինք նորէն:

Լուսաբաց է.

Խաղաղութի՛ն աւազներուն,

Որոնց սրտին կը ծառայի

Մարմին-մարմին,

Շեղք մըթին արհավիրքին:

Յօնին ասուուան, արցունք-արցունք,

Իշեր, կծկեր է անխմայ

Ամէնքը մէկ, իրարու մօտ:

Կը ծառայի

Թաց ու կպչուն բան մանորակ,

Անշնչի միջոցն ի վեր:

Հորիզոնէն կարմիր մը լայն

Կը փշորի ու կիյնայ վար:

Հոն են բոլոր,

Սրունք ու թեւ, գլուխ ու փոր,

Հիսուած իրար:

Բոռնցը սեղմ

Մին աւազն ամուր ձանկեր,

Ակրաներով արցանացած՝

Որիշ մանդին,

Ըստս սարսուտ մէ քար կորած:

Մօտիկն անոր,

Տերովի մը աշերն են քաց:

Եւ ուրիշներ, դէմքերնին վար,

Փոռեր են հոն իրարու քով

Կամ իրարու ինկած վրան:

Արիմն անոնց՝ ծոծրակներուն,

Մասի ծայրին ու մանքերուն,

Որոնք հովէն խոկ չեն շարժիր,

Իշեր, մածներ է խաւ առ խաւ,

Իրեւ թափշ, մութ ու անխաւ:

Ե

Կիշնէ երկինքն անոնց վրայ,

Առանց ամսի ու գորովի:

Խորքին վլրայ հորիզոնին,

Մթին թեւեր, գերք նաւակներ,

Կ'ողդողին դէպի ափոնքն անթաղ, դիակներուն:

Տարմն է մըռայլ մէծ անգդերուն,

Եւ անոնց հետ՝ սարսափը խով,

Որ կը հիսուփ լայն շըշովին

Այս մէծ գետին՝ որ կը տղայ պլոյտ-պլոյտ,

Օղակ-օղակ ինքն իր վրայ,

Կարծես անհուն փախուատ մ'ըլլայ:

Հեռուէն ահա,

Պըղնձակուու դէմքով կիներ,

Եկած մօտիկ գիտակներէն,

Կանգ են առեր,

Ու կը նային մոայլ շեղչին

Դիակներուն,

Մինչ ժախտ մը թեթե ու լիրք

Կ'որուագծովի իրենց դէմքին:

Ունին սակրեր ու դանակներ,

Զոյգ ուսերուն՝ այծի թելէ:

Հիսուած պարկեր:

Քովիլին իրենց կան գրաստներ,

Դունչերնին վեր ու անհամուարտ,

Միջոցն մէջ խուզարկելով

Բան մ'անձանօթ:

Մէկիկ-մէկիկ կը սըպրդին

Դեպի կոյտը դիակներուն:



Աձապարանքն իրենց պղտոր՝

Մերկ ուսկրները նետելու

Եւ գտնելու անոնց ներքեւ

Պատառիկներ զգեստներու,

Ծըստուներ թէկ' հին կօշիկի,

Յամառ, իրաւ եւ անձանձիր:

Մահէն անդին մահ մըն է նոր

Սառն, անտարբեր խոշտանգում այս:

Ու հաւաքուած լաթեղիններ

Պարկերու մէջ,

Կը բարձրանան գրաստներու

Կոնակներուն.

Աւարտած է աշխատանքն այդ

Եւս ու կարմիր.

Արեւ արդէն համակ կրակ,

Արիմներուն կ'առնէ շոգին

Ու կը տանի:

Դեռ ուրիշներ արցանատը՝

Որ կղաքած կրզակներէն

Կը փրցնեն ատասն ուսի,

Զարթ հեզնանք արիմնակալ

Լեզուն վերեւ մեռելներուն:

Աձապարանքն ու զազրութիւնն

Ուրիշներու, որ կը բանան

Փորերն ուսած կամ վիրատր,

Որոնելու խորքըն անոնց

Քարն ու ուլին:

Մելնելէն ետք գրաստներուն

Որ կը տանին մեռելներուն

Բուրչերը դեռ թաց ու կպչուն,

Հորիզոնը կը հանդարտի:

Չէ վերջացած բայց մահն անոնց,  
Որոնք հազար մահով մեռան:  
Կիսօրուան դիմ,  
Եղնասայլով, գրաստներով,  
Բերին քարիդ, թիթեղ-թիթեղ,  
Ու թափեցին շնդերն ի վար  
Դիմակներուն:  
Արեփին դէմ փայլակ-փայլակ,  
Ծիծան անգութ թիթեղներուն:

Յետոյ՝ կըրակ...  
Ճերմակ-կապոյտ բոցերուն տակ  
Շնդչն է շարժուն.  
Կը ձենձերին ու կը բացուին,  
Մարմին-մարմին,  
Ուր եւ իրան, թեւ ու գլուխ:  
Բոցը հազար ժանիքներով,  
Խոլ ու խնդոն,  
Գորշ ու կապոյտ,  
Կը պտուտի եւ կը լիգէ գլուխներէն  
Որան անոնց սեւ կամ դեղձան:

Մուխն է պատանք լոյծ ու ծըփուն,  
Վըրան հալած, վըրան սեցած մարմիններուն:  
Քիչ մը անտին'  
Հանդիսական մարդոց խոսքեր,  
Ոմանք նատած սորբ աղօթի,  
Մինչ ուրիշներ՝ խաղաղ դեմքով,  
Մատներն իրենց մօրուքներուն,  
Լուր կը թօթուն արեան հետքեր:

Եւ եմուտ ի նոսա շունչն  
Եւ եղեն կենդանի:

Նոյն հայելին նորէն առջիս  
Կախարդական,  
Մոխիքը լոյս՝ մարմիններուն,  
Ակիրը սեւ՝ դիակներուն,  
Կ'առնէ իր մէշ սըլաքը սուր  
Հստեղծումին,  
Ու շունչն հզօր աստուածութեան:

Տարիներ ետք, կէ՞ս դար յետոյ,  
- Տարիք շունին յուշերը մեր -  
Կու գան անոնք, լուռ, դալկահար,  
Անսպատի շորս ծագերէն,  
Հովհաններէն ու լուններէն  
Չարչարանքի՝  
Նետած պատանքն, թօթուած փոշին  
Իրենց աշքէն,  
Ու թեթեւցած կիրքի, մեղքի  
Կապանքներէն:

Կու գան անոնք, հեռուներէն,  
Աղոտր, մաքուր ու ցոլարձակ,  
Ցեղին ծաղիկն ու ապազան  
Մինչեւ երէկ,  
Հողէն ծղած երազն ինչպէս,  
Կարմի՛ր բոլորն ու պսպղուն  
Կըրակներէն հրդեհներուն:

Կու գան անոնք, ըստուեր-ըստուեր,  
Ախճան խաղաղ ու պաղպաջուն'  
Որ հովն անզամ կը գգուշանայ  
Անոնց վրայ բանալու թեւ:  
Եւ ալիքներն անոնց սառած,  
Դուրս կը պոռթկան  
Շիրիմներէն անպարազիր:  
Թափօրն անոնց կ'առաջնորդուի  
Մեր նահապետ երեցներէն,  
Որոնք բացին դուռն եզական  
Հայ պատմութեան  
Ու ներս մուան անկէ փառորվ:

Ոմանք իրենց պատանքներուն  
Ունին բեհեզ ու ծիրանի,  
Եւ ուրշներ՝  
Իրենց կուշտին սուաեր փայլուն,  
Ու բազուկներ երկաթակուռ՝  
Փաթթած բաշին  
Իրենց թռչող երիվարին:

Կու գան անոնք, բիր վերերով,  
Անհամաշափ, խայտաբղդէտ,  
Ոմանց վիզին դեռ կ'երեափ  
Մահիկը կոր կացիներու,  
Ուրիշներու ձիտին վըրայ'  
Հետքն օղակին կախաղանի.  
Ու կ'երեան հոն մանուկներ,  
Որոնց աշքին'  
Յոյսի շոշանն է թառամեր:

Կու գան անոնք, փաղանգ-փաղանգ,  
Ու կը վառեն անմահութեան  
Հրդեհն անհուն,  
Ծովուն վրայ մեռելներուն,  
Անոնց անշարժ վիշտին վերեւ  
Կամարելով նոր ծիածան:

Կու գան անոնք, բոլորն այսպէս,  
Մահուան դաշտէն,  
Ու կը բերէն յաւերժութեան  
Անբեկ սըլաքն աղամանդեայ,  
Բեւեռուած պինդ իրենց սրտին,  
Զոր չըրցան փշրել երբեք  
Շանթերն անսանձ ոձիրներուն,  
Բայց չեն հասած անոնք բոլոր  
Խաղաղութեան երկնանումէ,  
Նըման ուրիշ մեռելներու:

Ո՞չ մեկ Աստուած ձանչցած է դեռ,  
Արեգին տակ այս աշխարհի,  
Նահատակներ այսքան դժբախտ,  
Ասպզներուն տակն ու վրան,  
Դեռ չիհանգչած  
Իրենց սուլդին մեջ անսահման:  
Հեքիաթն անոնց ահա բարբառ  
Կու զայ մեզի,  
Զի սպասում անոնց անհոն,  
Կը բարձի՛ սիրո մը ինչպէս,  
Միրտերուն մեջ մեր ամենուն:

Սպասման մեջ իրենց անոնք սակայն,  
Անհոն,  
Կարօտն ունին իրզօր կիրքին՝  
Արդարութեան,

Որ կը յառնէ ու կը կանչէ:  
Խորտակելու շարիքն անրաւ  
Հազար ամով բացած թեւեր  
Երկրին վրայ մեր պասերուն,  
Երազն որոնց դեռ չէ մեռած  
Գանկերուն մեջ  
Մեռելներուն և ողջերուն,  
Զի մեռելներն անզամ մը ես  
Կրնան մեռնիլ, ողջերուն պէս,  
Երբ մեռած է երազն իրենց:

(Երուսաղէմ, 1965, հեռազային կարգ մը մշակումներու  
ենթակլուած հեղինակին կողմէ:)



### TESTIMONIES . ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ

**Javaid Rehman** (Professor of Islamic Law, Muslim Constitutionalism and Human Rights Law, Brunei University, London) "...Genocide has been practiced since the beginning of human history. Many tragic instances of genocide could be recounted. These would include the horrifying massacres resulting from Assyrian warfare during the seventh and eighth centuries BCE and the Roman obliteration of the city of Carthage and all its inhabitants. Religion has been used as a weapon for generating intolerance and for the ultimate destruction and genocide of religious minorities. Within the texts of religious scriptures, various forms of genocide of religious minorities are sanctioned. The tragic wars of the medieval period and the Middle Ages, the crusades, and the Jihads (Islamic holy wars) translated these religious ordinances to complete and thorough use. Many of the contemporary genocidal conflicts are based around religious supremacy. The process of colonization resulted in the extermination and genocide of indigenous and colonized peoples. More recently, during the nineteenth and twentieth centuries the mechanism of genocide has been practiced on a very wide scale. Thus, the Armenian Genocide conducted by the Ottoman Turks between 1895 and 1896 in the massacres of nearly 200,000 Armenians. The Turks repeated this practice of genocide of the Armenian people during World War I" (p. 493). Rehman, Javaid. Genocide. In: Scutsch, Carl (Ed.) Encyclopedia of the World's Minorities. New York: Routledge, 2005.